

Հ Ա Ն Ք

ԵՆ ԻՐԵՆՑ ԱՏՈՒՊԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

ԲԱՍՏՈՒՅԻՆՈՒՄ մեր նախնեաց մատենագրութեան սուկեղինիկ լրջանին մէջ՝ թանձր քողով մը ծրարուած ըլլալով դժբաղդարար, եթէ չեմք սխալիր, ուսումնական կամ գիտական բառերու անուանակոչութեան մէջ մուտք գտեր են բաւական բառերու անհիշող ամուռնք, իսկ աստի ցաւալիր կէտ մի ևս կը նշմարեմք, որ ի նախնեաց մինչև ցարդ՝ հանդերձ գիտութեան բարձր կէտին հասնելով՝ տակաւին մեծ անճշգոթիւն կը տիրէ նոյն բառերու մէջ: Բայց պիտի չի մոռնամք յիշելու այն բազմարդիւն հեղինակները՝ որոնք եթէ ոչ բոլորովին այլ մասամբ իւր լուսարանեցին մեր ուսումնական բառերն, ինչպէս բուսոց մասին Վ. Հ. Ալիշան, և ընդհանուր գիտական բառերու Վ. Հ. Քալուսի և Նորայր բիւզանդացի և այլք:

Ուստի սիրելով և փափագելով ուսումնական բառերու ճշգոթիւն մը տեսնել մեր ազգային գիտական երկերու և թարգմանութեանց մէջ, բրչով կամ գրչով պրպւտենք հողերու, ժայռերու և աւազներու մէջ թաղուած բնութեան անգին գոհարները, իրենց անուամբ, բնութեամբ և պատուով, որոց առաջին կրնայ հանդիսանալ Աղաւանդ:

Աղաւանդ

Սոյն բառը առ նախնիս միշտ անշփոթ առմամբ գործածուած է, միայն տեղ տեղ փոխանակ Աղաւանդի: Ա(ն)դաւանդը դրած են, ինչպէս թ. Աթոր. յծ. կոչ. «Ալէմ անգամանդեայ». Ոսկ. Յվն. «Քաւական էր ապա և զանձինս անդամանդեայս դարձուցանել». Խոր. գ. 37. «Իբրև գլխուն ինչ անդամանդեայ», Նախնիք աւելի Ա(և)դաւանդ գործածած են քան թէ Աղաւանդ. և Ն տառին աւելագրութիւնը այս բառին մէջ իբրև թարմատար կը նկատուի:

Աղաւանդ յունական Αδάμας (ատամաս) բառի ἀδαμαστ արմատին տառադարձութիւնն է. և ոչ միայն մեր լեզուով սոյն բառը տառադարձեալ է, այլ նաև օտարաց. զոր օրինակ Պարսիկը, Արաբացիք, Քուրդք և

Թուրք (اس), Գրդ. صحیر Ալմաս կամ Ալմաս կ'անուանեն, յունականին՝ շատ մեր ձաւոր հնչմամբ, ինչպէս նոյնը ևս կը նշմարեմք եւրոպական արդի լեզուաց մէջ. լատ. Adamas, սեռ. Adamantis, գերմ. Diamant, անգլ. Diamond, իտ. և սպան. Diamante, ռուս. Адамасъ, և այլն: Իսկ նախկին հնդկական լեզուով բոլորովին տարբեր հնչմունք ունի և կոչի Աժիտա (անկնատանջի կամ անաշարտեչի), կամ Լոճատշիք (շարճող մետաղաց):

Գալով յունական Αδάμας բառի թարգմանութեան՝ կը նշանակէ աննոսանջի, անխշիւնչի, կարծր: Ուստի մեր և օտար լեզուաց մէջ՝ զօրաւոր կամ կարծր նիւթ մը բացատրելու համար՝ փոխարեքարար Աղաւանդ կամ Աղաւանդեայ անականը կը սեփականուի. զոր օրինակ. «Յո՛վ որ աղամանդեայն էր, և քան զվէմս ևս հաստատուն»: «Աղաւանդեայ սիրտ, մարմին և հաւատք». և այլն:

Աղուլքար

Աղուլքարը Աղոշ Adule լերան (Հեղուտիոյ կոթար լերան մի մասն կը կազմէ) մէջ առատ գտնուելով՝ նոյն անուամբ կոչուած է: Գրդ. Adulaire (pierre), իտ. Adulare. Առաջին անգամ սոյն բառը տառադարձութեամբ Վ. Հ. Քալուսի կը կազմէ, Նորայրի բառարանին մէջ կը պակսի: Աղուլքարէն պէտք չէ որոշել Աղոշար բառը՝ զոր Հ. Մէնելի-Իւնան կը գործածէ Adulaire ի համար: Մենք բառերու միակերպութեան փափագանօք, լաւ համարեցանք արդէն եղածը (Աղոշարար) գործածել, որ ստուգաբանօրէն ալ ճիշտ է, քան թէ ի դուր նոր բառ մը ստեղծել:

Ազնիւ կորինդոն

Առաջին անգամ սոյն բառը մեր Հանքաբանութեան մէջ գործածեր ենք. գլ. Telesie, յն. τελεσιος (դիւսիոս) = կատարեալ բառին տեղ. բայց Համառօտութեան համար յստին Telesia քաղաքին (ուր կը գտնուի լաւ) Տեչիսիկ, Տեչիսիս, կամ ըստ Վ. Հ. Քալուսի սոյն Տեչիս կրնայ գործածուիլ:

Ալպարսոյ

Նոյն է Ալպալսոյի Albâtre բառին հետ. — Տես ի կարգին:

Ալաբասր

Ալաբասր . գղ . *Albite*, իս . *Albite* բառին տառադարձեալն է, զոր առաջին անգամ Վեր . Հ . Քաջ . կազմած է : Սոյն հանքը Քաղղիոյ Ալբրի քաղաքին անուամբ կը կոչուի, վասն զի հոն առատութեամբ կը գտնուի : Նորայրի բաւարարան չունի սոյն բառը, բայց Հ . Մէնէվիշի Հանքարանութեան մէջ *Albiteի* նախ սեփականուած է Հ . Քաջ . Ալաբասրը , և ապա՝ Սյսիտաքար, Նատրոնի փերտապար :

Ալապաստր

Ալապաստր . գղ . *Albâtre*, իս . *Alabastro*. Յունարէն *Αλάβαστρον* արապաստրոն բառի տառադարձութիւնն է : Տառադարձութեամբ փոխանակ Ալա (պ) աստրի կը գրեն Ալա (բ) աստր : Ըստ տե . կոյման (Սոս մեքմեքի) կըրնամբ թարգմանել Պրակոն : Ոմանք կը գործածեն նաև *Լսեակոն*, որ թէև Ալապաստրի ներդաշնակութիւնը չունի, բայց իբրև լաւ կազմուած բառ կրնայ բառարաններու մէջ մուտ գտնել :

Ալումինիում

Ալումինիումն է տառադարձութիւն գղ . *Aluminium* (ի լս . *Alumen* պաղղի կամ լեզ) բառէ, որուն Քաջնունին սեփականած է Պաղղիածին, իբր պաղղի կամ լեզ (տնկ . շապ) առաջ բերող կամ ծնող . իսկ Նորայր՝ Բնայեղ (ընական լեզ) : Այս բառերէն երկրորդը աւելի գործածական կը համարուի :

Ածխազազ

Սոյն բառը Հ . Մէնէվիշի Հանքարանութեան մէջ սեփականուած է գղ . *Grisou* բառին, որուն շատ առաջ սեփականուած էր Մորից կազ, թարգ . *Gaz de marais*, որ նոյն է ընդ *Grisou*. Այս երկու համանիշ բառերու ընտրութիւնը գործածողին ճաշակին կը թուղուի :

Ածխածնու

Ազգային թերթերու և ստույգական գրքերու մէջ, այս բառը սեփականուած է գղ . *Acide*

carbonique բառին, ըստ Հ . Քաջ . Բնածխական քրոնոս : իբրև համառոտութիւն Ածխաքրոն բառը շատ լաւ կը համարիմք , և զայն գործածողներուն մտադիւր հետևող պիտի ըլլայինք՝ եթէ ներելի ըլլար քիմիայի ական *igue*, այն *eux*, ոչ *ure* մասնիկներով՝ ի բնագիտաց կազմուած պատմէլը փլընել անցնիլ : Բայց քայմածանօթ է հմուտ անձանց և մասնագիտաց, որ Էւրոպացիք և պատկառեր են քիմիայի այս ամրակազմ պատմէլէն, և փոխանակ *Carbonacide*, *Carbonacido* գործածելու, *Acide carbonique*, *Acido carbonico* բառերն նախանձար համարեր են :

Շարաչարեղի

Հ . ՍԻՄՈՆ ԵՐԵՄԵԱՆ

Գ Ր Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

ՏԱՐԲԱՐԱՆԱԿԱՆ ԲԱՌԻՑ ԿԱՉՄՈՒԹԻՒՆ

Հ Ա Ց Ե Ր Ե Ն Ի Մ Է Ձ

Գ Ի Տ Ո Ղ Ա Ի Թ Ի Ի Ե Բ

Ե . Տ Ե Ջ Ա Ս Ի

Քանի մ'օր առաջ այսպիսի վերնագրով տետրակ մի ձեռքս հասաւ, իտալերէն լեզուով զըսուած, մեծադիր ութածալ մը, 12 էջ պարունակովեամբ, յորում քաջածանօթ հմուտ հայագէտն իր խորհրդածութիւնները կ'ընէ Հ . Մ . Քաջնունոյ նորատիպ (բ . տպ . վե . րանտրոզուած) Արոստատարանոթեան լեզուի մասին , և նաև այդ նկատմամբ Բիզպան . դիտնի մէջ Պր . Բոչատ ստորագրովեամբ բանասիրի մը գրած զիտողութեանց վրայօք :— Այս տետրակը պատճառ տուաւ ինձ ձեռք բերելու և գրելի ծայրէ ՚ի ծայր կարգալու վերոյիշեալ Արոստատարանոթիւնը, և յետոյ քանի մը ոչ նրբին անդրադարձութիւններ ընելու, զորս երկու տողով պարզեմ : Ուստի